



# ՄԱՀԻԿ

## ԿԱՆԱՆՑ ՅԱՏՈՒԿ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՇԱՐԱԹԱԹԵՐԹ

ԴՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ

ԱՌՏՆԻՆ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ, ՆՈՐՈՅՐԻ

ԶԵՌԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆՑ

ԿԱՆԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՒ ԵՒ ԱՇԽԱՐՀԻԿ ԻՐԵՐՈՒ



ԺԹ. ՏԱՐԻ

Նոր Երջան, Թ/ս. 27



ՅՕԴՈՒԱԾՆԵՐ ՈՒՆԻՆ

ՏԻԿԻՆ ՍՐԲՈՒՀԻ ԳԻԻԶԻԻԲԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ԱՂԻՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՎԱՐԴՈՒՀԻ ՏԵՐ-ՅՈՎՆԱՆԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՄԱԹԻՆ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ

ՕՐԻՈՐԴ ՄԱՌԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՏԻՐՈՒՀԻ ԿԻԻՊԷՆԿԵԱՆ

ԵՒ

ՀԱՅԿԱՆՈՅՇ ՄԱՌԻ



Գ/ն 40 փարս

Տպագրութիւն ԾԱՂԻԿ, Կալաթա.

Տ. ԲԵՐԿՄԱՆ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈՒՍՈՑ ՀԱՄԱՐ

Տարեկան 50 դրուշ. Վեցամսեայ 25 դրուշ.:

ԳՍԻՍՈՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Տարեկան 54 դրուշ. Վեցամսեայ 27 դրուշ.:

ԱՐՏԱՍՍ.ՀՄԱՆԻ ՀԱՄԱՐ

Տարեկան 12 ֆրանք:

Ծանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող ամէն կարգի դորձանուժեանց համար զիմել մի՛ միայն՝

{زاغياك غزتهسى}

درعاليه ده غلطه ده قورشونلى خاسته نومرو ۷

Շ Ա Ւ Թ Ա Թ Ե Ր Թ «Ծ Ա Ղ Ի Կ»

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրչունլու խան, թիւ 7

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, N<sup>o</sup> 7.

Վ Ա Ճ Ռ Ա Տ Ո Ւ Ն

ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՒ ՕԺԻՏԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԶԱՆԱԶԱՆ ՆԻԻԹՈՑ

ՇԱԼՃԵԱՆ ԵՒ ԹԱՎՇԱՆՃԵԱՆ

ՀԱՅԹԱՅԹԻՉ ԿԱՅՄԵՐԱԿԱՆ ՊՈՒՍՍԱՆ

Կ. Պոլիս, Էսկի Չապթիէ նասսէսի թիւ 63

Ապրանաց տեսակներու ճոխութեամբ ու չափաւոր զիններով ծախող հանրածանօթ այս հին Վաճառատունը Եւրոպական առաջնակարգ դորձարանաց հետ միշտ ունեցած յարաբերութեանց շնորհիւ կը գտնուի պատրաստ հաւաքածոյ մը ասեղնագործութեան եւ օժիտի վերաբերեալ նոր ու ընտիր նիւթերու, ինչպէս մետաքսեայ կերպաններ, աթլաղ, թաւիչ, թաւթա, ոսկեղօծ ու արծաթեայ զուտ ու անզուտ թելեր (խաս եւ խամ սրբմա), ճերմակեղէնի համար ընտիր պոստէներ, վալանսիէն ու մետաքսէ թանթէլաներ, ճերմակքրթան, դաղղիական ընտիր շապիկի կերպաններ, բիքէններ, գունաւոր պաթիսթներ եւայլն եւայլն:

Ձեռագործ բանուած ու սկոռած զանազան ճոխ նիւթոց հաւաքածոյ մը պատրաստ կը գտնուի:

Կ. Պոլսոյ եւ Գաւառաց զպրոցական հաստատութեանց համար մասնաւոր զեղչ կ'ըլլայ:

Վաճառատան մէջ կը գտնուի միշտ պատրաստ ասեղնագործի գծագրիչ մը:

# ՇԱՀԻԿ

## Շ Ա Բ Ա Թ Ա Թ Ե Ր Թ

(611) ԺԸ. ՏԱՐԻ — ԹԻԻ 27

9 ՄԱՐՏ 1906

### ԿՆԱՄԵԾԱՐ ԱՐՏԱՌՈՑ ՅԱՐԳԱՆՔՆԵՐ



ՈՅՅԻ, ձեռակերպութեան երեւոյթներէն մէկն ալ է արանց կողմէ կնոջ ընծայուած այն փաղաքուշ յարգանքներու ամբողջութիւնը, որ մեր հակասեռերուն համար կը նկատուի պարտականութիւն մը, իսկ մեզի համար՝ վայելչութիւն։ Անոր համար մանաւանդ ձեռակերպութեան երեւոյթներ կնոնոնք, որ շատ անգամ մեզի կը շփացնեն մեր բացակայ առաւելութիւններուն կամ ֆիզիքական շնորհներուն համար. վասն զի եթէ բոլոր այդ արտաւոց յարգանքներն ու պատիւները ճշմարտագէտ համապատասխանէին գէթ մեր բարոյական էութեանց, այն ատեն մասամբ ներելի ըլլար թերեւս ընդունիլ զանոնք ինչպէս որ կնոն, կամ թողուլ որ շարունակուին անոնք իրենց ընթացքին մէջ։ Արդ, քանի որ ամէն երեւոյթ բացայայտ է, և փառք Աստուծոյ, ինքզինքնուս բան մը ծածկելու պէտք չունինք, ինչո՞ւ ուրեմն ընթարմանանք այդ կեղծ ու պատիր օրօրներուն անոյ՜ սոյլին տակ, և թողունք որ այրերը այդ հնարագէտ միջոցը գործածեն մեր կնոջական բնազդները հրապուրելու, զմեզ առարկայացնելու համար։

Բնա՛ւ տարբերութիւն մը չեմ գտներ ես ձաբոնցի պուպրիկի

մը և կնոջ մը միջև՝ որ կը ներէ երբ այրերը իր ոտքերուն տակ բերեն զնեն իրենց սրտերուն զգացած կամ չզգացած, զխոցած ու չզխոցած բոլոր կնամեծարութիւն հոտող զգացումները: Երկուքն ալ միեւնոյն նպատակին կը ձգտին, երկուքն ալ կը փայփայուին:

Եւ ինչո՞ւ. անիրաւութիւն մը չէ՞, կամ նոյն իսկ նուաստութիւն՝ կնոջ ընծայուած այս չափաշանց կրաւորական դիրքը: Եթէ բնութիւնը քիչ մը փափուութիւն և շնորհ դրած է կնոջ ամբողջութեան մէջ, միւս կողմէ ֆիզիքական պոտիկ ակարութեամբ մը բարեխառնած է զայն՝ և բարոյապէս հուսաբացողացած իր ընկերոջ: Ասկէ դատ, երբ բոլոր կիները կ'ընդլզին այսօր իրենց ընկերական վիճակներուն դէմ, արանց քսակներէն կախում չունենալու և իրենց անուստութեամբ ապրելու գովելի նախաձեռնութիւններով, ամօթ չէ՞ որ շլանան այդօրինակ խաբուսիկ կերպերէ, որոնց ամբողջութիւնը մի միայն արձանի մը զերը կ'ընձեռէ կնոջ՝ միեւնոյն ասան զնելով այրերը շատ անգամ անանկ դիրքի մը մէջ՝ որ ծիծաղէ պակաս բան մը չ'արժեք առ նուագն:

Եւ ըսել թէ քաղաքակրթութիւն է ասիկա:

Կը հասկնամ որ քաղաքակրթութիւնը կեանքի ջրղն ու հագին է, որ կասեցնելով անհասնները անհաճոյ կերպերէ, զանոնք լաւագոյն ու դիւրատար յարաբերութեան մը մէջ կը դնէ. բայց այդ յարաբերական գործունէութիւնը միակողմանի ծայրայեղութեան մը յանդելով՝ մեծագոյն զաւելչող կ'արտադրէ մարդկային ընկերութեան մէջ, կեղծիք ու պատրանք տալով կնոջ կեանքին՝ իսկ էրիկ մարդուն՝ դիմակ ու նենգողի ոգի:

Այրական այդ կարգի յարգամեծարութիւնները, նաև կինը մտցնելով կեղծիքի վարագոյրի մը ետև, կը շահագործեն անոր տկար ու թիւր սիլզբունքները, (կամ լաւ եւս է ըսել աւանդական ճակատագրութիւնը) էրիկ մարդու անձնասիրութիւններ փայփայելու համար սոսկ: Եւ որչա՞մի կը խնդան արգեօք մեր միամտութեանց վրայ, երբ բաւական հաճոյակատար կ'ըլլանք միշտ իրենց քաղցրալուր պարբերութեանց ու ծեքծեքուն ձեւակերպութեանց, շատ անգամ ինքզինքնիստ ալ քնայնելով կեղծ հաւատքի կամ բանի հաճողման մը մէջ:

Այս ալ այն թունալից ունակութիւններու կարգէն է, որ մեխ մեխանքով կը տկարացնէ զմեզ, բխայնելով անձնական արժանիքի զգացում և կանայքի հպարտութիւն, և չպիտի դադրի երբևք տիրապետելէ մեր վրայ, մինչև որ զայն նոյն չափով չվերադարձնենք այրերուն, կամ շտապենք զանոնք չափաւոր ըլլալ իրենց յարգանքներուն մէջ. այսինքն միմիայն քաղաքակրթ, և այդ բաւական իսկ է:

# ՍԱԼՕՆԻ ԿԵԱՆՔԷՆ

## ԿԵՆՑԱՂԱԳԻՏԱԿԱՆ

### Խօսակցութեան Ռազդութիւնը

Տանտիրուհիի արուեստը լաւ դիտցող կին մը միշտ ուրիշները կը խօսեցնէ և ինքը շատ քիչ կը խօսի: Իր դերը կը կայանայ ի վեր հանելու մէջ ասո՛ր շնորհալուծութիւնը, անո՛ր սրամտութիւնը, գիտունին գիտնականութիւնը, բանաստեղծին հանճարը, արուեստագէտին ազդանշը և այլն:

Հիւր ընդունելու արուեստին մէջ վարպետ՝ գիտէ իրարու ծանօթացնել մօտէն իրարու յարմարող անձերը, և այս կերպով կը յաջողի իր սալօնը հաճելի դարձնել, ինքը ա՛յնչափ շատ չյողմնուով ալ:

Միայն թէ երբ իր հիւրերը անհամարձակ ու քիչ խօսող անձեր ըլլան, այն ատեն տանտիրուհին պարտաւոր է ինքը խօսիլ շատ անգամ, և ընել բոլոր երեւակայելի ու անհրաժեշտ ջանքերը, որպէս զի խօսակցութիւնը վայրկեան մը իսկ չզգալի: Եթէ քիչ մը խելացի է և լեզուն կը դառնայ բերնին մէջ՝ բժիշկին հետ կը խօսի բժշկութեան վրայ, արհեստագործին հետ իր արհեստին մասին և արուեստագէտին հետ իր արուեստին շուրջը: Անձնակալութեամբ լեցուած բոլոր այս խօսակցութեան նիւթերը յարմար կը դառնան ա՛յն ատեն միայն, երբ այցիլուն քաշուող մէկն է և եթէ կը սիրէ իր կեանքին գլխաւոր զբաղումին վրայ խօսիլ ամէնէն աւելի: Բայց, ընդհակառակը, ուրիշ շատեր ալ՝ չեն ուզեր խօսիլ իրենց սովորական ու աւօրեայ գործերուն մասին. այն ատեն ալ խօսակցութեան համար ուրիշ նիւթ մը պէտք է ընտրել, ա՛յնպիսի նիւթ մը որ ամէնէն աւելի հաճելին ըլլայ խօսակիցին համար, ինչու որ պէտք չէ մտնալ երբէք թէ տանտիրուհին բնաւ պէտք չէ մտածէ ինքզինքը, այլ միշտ իր հիւրերը:

Եթէ սալօնը շատ յաճախուած սալօն մըն է և շատ լեցուն, շնորհալի օգնականները և օգնախանութիւնները, սրոնց մասին խօսեցանք կարծեմ ուրիշ առթիւ, գրեթէ անհրաժեշտ սարք մը կը դառնան: Եթէ տանտիրուհին չունի ս և է մանկամարդ աղգախանութի, սրուն կարենար յանձնել այս փափուկ պաշտօնը, պէտք է ջանայ համոզել հաճելի մտերմուհի մը ստանձնել այս դերը՝ որ աշխարհիկ բարեացակամութեան ու սղորմատիրութեան հաւաքոյթ մը պէտք է ըլլայ: Տանտիրուհիին օգնականութիւն կամացուկ մը

կ'երթայ մօտենալ այն անձին քով, որ ընդհանուր խօսակցութեան մէջ առանձնացած վիճակ մը ունի, այսինքն չի կրնար մասնակցիլ խօսակցութեան, կամ որովհետեւ խօսակցութիւնը իր միտքին կարողութեան չափէն զերիվեր է, և կամ որովհետեւ շատ... վար է լուրջ մտքի մը համար: Շնորհալի օգնականուհին կը ջանայ իրեն հետ խօսքի բունել տալ սա՛ առանձնացած անձը, կա՛մ զայն զուարճացնելով պարզ խօսուելու քով մը, կամ բարեպաշտօրէն մտիկ ընելով անվերջ մննախօսութիւնը անոր զոր ստանձնած է զուարճացնել: — Տանտիրուհին չի կրնար երբեք իր հիւրերէն մէկուն հետ ա՛յսպէս մէկ կողմ քաշուիլ: Անիկա պարտաւոր է հետեւել, հսկել ընդհանուր խօսակցութեան: Անիկա մեծամասնութեան պէտք է նուիրէ ինքզինքը ամէն հաւաքոյթի մէջ:

Անոր ուշադրութիւնը պէտք է որ վայրկեան մը իսկ դանդաղի. երբ նշմարելու ըլլայ թէ՛ երկու խօսակիցներու միջեւ ծնած է վիճաբանութիւն մը՝ հակառակ զայն արգելելու համար իր բրած ջանքերուն, վիճաբանութիւն մը որ կը սպառնայ դառն չեչտ մը ստանալ և նուազ «սալօնական» ըլլալ, այն ատեն տանտիրուհին պարտքը և հոգն է այս երկու ընդդիմախօսներուն խօսակցութեան միջամտել և վերջ տալ վիճաբանութեան՝ կարելի եղածէն աւելի ճարպիկութիւնով մը: Ամէն պարագայի մէջ պէտք է ծագելիք բանալուին առաջքը առնէ, և ի՞նչ փոյթ եթէ ասոր համար չափազանց չարածձի միջոց մը դործածելու հարկադրուած ըլլայ, ի՞նչ փոյթ եթէ աս ու ան ելլեն զինքը քննադատեն, բաւական է որ իր տունին մէջ, իր սալօնը կուի մը չծաղի:

Հետեւաբար, ճիշդ այս տեսակ անպատեհութեան մը տեղի չտալու համար է որ, պէտք է միշտ խօսափիլ կիսուտ խօսակցութիւններէ և հսկել հիւրերուն վրայ որպէս զի չերթան խեղդուիլ խօսակցութեան վտանգաւոր և մերկալից ծովերուն մէջ, օրինակի համար միշտ զգուշանան կրօնքի և ասոր նման խնդիրներու մասին վիճաբանելէ, որոնց ծայրը խիստ շատ անգամ կծու վախճան մը կ'ըլլայ: Ճարպիկ զեկավարի այս մտադրագուններէն ա՛յն ատեն միայն կարելի է զանց մնալ, եթէ շուրջ ակնարկ մը նետելէ վերջը, կարելի ըլլայ համոզուիլ թէ հիւրերը ամէնքն ալ միեւնոյն կարծիքով մարդիկ են, բայց ասիկա որչա՛փ հազուագիւտ: — Ուրեմն, մի՛ լքէք երբեք զեկը ձեր ձեռքէն: Այս կանխազգուշութիւններով ստիպած կ'ըլլաք ձեր հիւրերը պահել եւ պահպանել խօսակցութեան հրապոյրը և շնորհալի փափկանկատութիւնները, որոնք աղուոր խօսակիցներու մեծագոյն յատկութիւններն են: Վիճաբանութիւն կոչուող նիւթին մէջ շատ անձեր կը կորսնցնեն ամէն չափ և սահման, ինչ որ ցաւալի արգիւնք մը ունի միշտ յետագայ յարաբերութեանց համար:

Պէտք է խօսակցութիւնները ՚դարձնել օրուան գրական, գիտական ու արուեստագիտական խնդիրներուն վրայ, եթէ սակայն . . . ձեզի եկող հիւրերը մտացի անձեր են, որոնք բան մը կը հասկնան գրականութենէ և արուեստէ : Պէտք չէ անշուշտ նկարչութեան վրայ խօսիլ անա՛նկ անձերու հետ, որոնք նկարչութենէ ոչի՛նչ կը հասկնան, երաժշտութեա՛ն վրայ այնպիսի անձերու հետ, որոնք կ՛ատեն երաժշտութիւնը, և գիտութեան վրայ անանկներու հետ որոնք տգիտութեան խորվիրային բնակիչները ըլլալու պատիւը ունին : Տանտիրուհին պարտաւոր է հասկնալ ամէնուն ճաշակը, ամէնուն միտքին կարողութիւնը, և այդ կերպով ուղղել խօսակցութիւնը, ա՛յնպէս մը որ բոլոր հիւրերը կարենան շահագրգռուիլ անով՝ միասին կամ ի կարգի՛ն : Օրինակի համար, ս՛րչափ ցաւալի պիտի ըլլայ թեթեւաբարոյ կնոջ մը վիճակը՝ որ միմիայն կնոջական քուրջերու վրայ կը սիրէ խօսիլ, այնպիսի ընկերութեան մը մէջ, ուր լոկ իմաստասիրական հարցեր կը քրքրուին : Պէտք է որ ան ալ իր կարգին կարենայ խօսք մը ընել անշուշտ գլխարկներու և չըջագգեստներու մասին :

Անա՛ թէ ինչի՛ կը ծառայէ պզտիկ օղնականուհին, երբ անդին տանտիրուհին դառա՞ծ է ամենայն համբերութեամբ փիլիսոփանութեան ըսածները ունկնդրել :

Փափկանկատութիւնները խօսակցութեան մեզ

Լա՛ւ դաստիարակուած կիները երբեք չեն բանբասեր իրենց ծանօթները. երբե՛ք ծիծաղելի չեն դարձնուր զանոնք, և եթէ երբեք ներեն ինքզինքնուն պզտիկ կատակ մը ընել անոնց հասցէին՝ այս կատակը կ'ըլլայ կատարելագէս անմեղ և ո՛չ խայթող : Ընդհակառա՛կը, շատ սիրուն ու հաճելի է կարելի եղածին չափ աղէկ խօսիլ բարեկամներու մասին և պաշտպանել զանոնք՝ երբ մէկը անոնց դէմ բան մը զրուցէ, ըլլա՛ն ներկայ կամ ոչ : Այս պաշտպանութեան մէջ հարկ է խի՛ստ շատ անուշութիւն մը գնել, սակայն պէտք է նաև զգացնել ա՛յն ցաւը զոր կը զգաք՝ այս տեսակ անհաճոյ բաներ լսելով անա՛նկ անձերու նկատմամբ, զորս կը սիրէք կամ կը յարգէք : Եթէ եղած քննադատութիւնները չափազանց շիտակ են և կարելի չէ անոնց դէմ բան մը ըսել, պէտք է պատասխանել. — «Ի՛նչ կ'ուզէք, դարձեա՛լ կը սիրեմ զիրենք» : Ձեր այս վճռական պատասխանին վրայ՝ խօսակիցիսից պիտի դադրի անմիջապէս խօսելէ, եթէ աշխարհիկ կեանքէ հասկցող մէկն է, որովհետեւ այս չափով իսկ պիտի կրնայ հասկնալ թէ իր քաշքշուքները շարունակելով կրնայ ձեր սիրտը վիրաւորել :

Ատիէ զատ, այս տեսակ յարարերութեանց մէջ, ընդհանուր կանոն մը կայ, զոր պէտք է յարգել: Պէտք չէ՛ երբէք ուրիշը վշտացնել իր սէրերուն ու համակրութեանցը մէջ: Ինչո՞ւ արտասանել խօսք մը որ կրնայ անդիլնը վիրաւորել, վշտահարել: Կրօնական խնդիրներու մէջ ալ պէտք է հաւաստրապէս յարգել այն անձերը որոնց համոզումները անիկոյժ են ու պարկեշտ, և այս պարագային՝ երկու կողմէն ալ պէտք է վարուիլ չափազանց փափականկատութեամբ երբ հարկ իսկ ըլլայ պզտիկ վիճարանութիւն մը ընել: Ի՛նչ տեղը կայ որ մեր վիճարանութեանց մէջ ա՛յնչափ յամառ և պինդ զլախ ըլլանք, երբ ստիկա ոչ մէկ օգուտ ունի և միջիայն մեր գիմացիները վիրաւորելու կը ծառայէ դուցէ:

Զգուշանանք նաև անձնականութեամբ զբաղլի մեր խօսակցութեանց մէջ:

Կան մարդիկ, որոնք բաւականաչափ սաղուշ են՝ ձեր ֆիզիքականը երկար բարակ մանրամասնելու համար՝ ինչպէս որ պիտի ընէին ներկայ չեզոյզ մէկու մը հանդէպ:

— «Ձեր աչքերը սաղուոր են, բայց ձեր յօնքերը չա՛տ հաստ են: Ազուոր ակամներ ունիք, որով ձեր բերնին խոշորութիւնը յայտնի չըլլար: Ինէ՛ աւելի բարձր կ'երևիք, բայց ասոր պատճառը ան է որ իմ ուսերէս աւելի վեր ելած են ձեր ուսերը...» և այսպէս զրուցելով՝ քարեկամունքի իր ուսերը վեր ալ պիտի աւնէ՛ ձեզի նմանցնելու պատրաստակին տակ ձեր ծաղրանկարը շինելով դուցէ ձեր աչքերուն առջև:

Ոչի՛նչ աւելի սաղուշ, ոչի՛նչ աւելի յաւազար և ոչի՛նչ աւելի վիրաւորիչ, քան այս գովեստները, որոնց քննադատութիւն մը կը յաջորդէ:

Շատ անգամ ալ սա տեսակ գովեստներ են զորս կը լսենք անփափականկատ խօսակցներու կողմէ. — «Ձեր քոյրը ձեռնէ աւելի ձեր մակ մարմին մը ունի: Ձեր գոզիկը ձեռնէ բարակ մէջք մը ունի և այլն...» Այս միեւնոյն անձերն են որ պիտի ըսեն շատ անգամ. «Դուք ալ ինձի նման ո՛չ շատ թեթեւ էք, ո՛չ շատ ճապուղի, ո՛չ շատ դարբացած» և այլն...:

Փափականկատութիւնը խօսակցութեան ամէնէն շնորհալի հըրտապոյրը կը կազմէ, որով պէտք է կարելի եղածին չափ և կարելի եղածէն աւելի փափականկատ ըլլանք մեր յարարերութիւններուն մէջ՝ եթէ երբեք կարելի է այս:

Տղեղ անձեր իրենց փափականկատութիւններովը կը դեղեցկանան չա՛տ անգամ և կը զբաւեն մեզի՛ շատ մը դեղեցիկ ու հիասքանչ էակներէ աւելի, որոնց քով փափականկատութեան սրակառը անտանելի ու անհաճոյ էակներ կը դարձնէ զիրենք մեր աչքին և

կ'ուզենք խուսափել միշտ իրենց ընկերակցութենէն, ինչպէս աղտոտ ու անհաս ընկերացիք : Փափկանկատ ըլլա՛նք, սիրելիներ՛ր, ափկա մարդկային մեծագոյն գեղեցկութիւններէն մէկն է, մանաւանդ կիներուն համար, որոնց հմայքները կը կրկնապատկէ և հրապուրիչ կը դարձնէ զիրենք՝ շատ մը ուրիշներէ աւելի, որոնք զուրկ են կենցաղագիտական այս մեծագոյն ու ամենափափուկ ձիրքէն :

ՍՐԲՈՒՆԻ ՔԻՒՉԻՒՔԵԱՆ

### ԳՐԱԿԱՆ ԱՏԵԼՈՒԹԻՒՆՆԵՐՍ

Բայց ո՞ր մէկը կ'աղաչեմ . . . : Ատելութիւններս :

Բայց այս բառը ա՛յնքան տկար հալածում մըն է դեռ հանդէպ այն տխմար գրական անցուդարձերուն, որոնց համար իմ անգրագէտ ազգիկան դատումներս դարչանքներ կը ստեղծեն :

Պէտք էի ըսել առնուազն սոսկումներս, վասն զի ա՛յնքան ա խօթ ու վախ կը զգամ միշտ մեր գրականութենէն :

Կեղծի՛ք, նախա՛նձ, դիմա՛կ, շահախնդրութիւն, նկատմամբ բանակալի՛ւ, գրչափետումներ՛ը, անուանարկո՛ւմ, հայնոյա՛նք, ո՞ր մէկը կ'ուզէք, ո՛րը, Աստուած իմ :

Եթէ օրուան մեր թերթերէն մէկը թարգմանելու ըլլան մեզի օտար լեզուով մը, օ՛հ, այն ատեն թերեւս ամէնանք ինքզինքնուս, վասն զի վարժուած ըլլալով մեր լեզուին, գուցէ չենք իմանար անով չաղախուած ստորնաբանութիւնները, յանուն դրահանութեան :

Իմ ատելութիւններուս շարքին մէջ առաջին անգամ կեղծիքը դրի. այս պատահմա՛ք եղաւ. և սակայն ամէնէն ճշմարիտ գոյնն ալ է մեր դիմակներուն : Դիմակներուն կ'ըսեմ, որովհետեւ ամէն գրող, (բացառութիւն բառը ջիղերուս կը դպչի) ամէն գրող դիմակ մը ունի . . . արուեստին յատուկ, դիմակ՝ ո՛չ իր անուան, այլ գրչին ծայրը, որ ուղած հայնոյանքները դուրս ծորելէ վերջ, սրբուելով իր կաղամարին վրայ կը հանգչի նորէն :

Գրող մը գիտեմ որ իր չսիրած մէկ անձին վրայ, հրապարակու, հազար անձունի յարձակումներ ընելէն վերջ, դայն իր տան ամէնէն ազէկ հիւրասրահին մէջ հրաւիրելով՝ խիստ պատիւներով մեծարեց, և մեկնումէն քիչ վերջ, ճիշդ ատոր հակառակը, իր

անուանարկումները, գէշ լեղունները սկսաւ : Ուրիշներ ալ գիտեմ, որոնք հարիւր սիրայօժարութիւններով ձեր գրական տաղանդը կը դրուատեն . . . ձեր ներկայութեան, և չեն վախնար զայն ջրելու . . . կրք ձեր հանդիսաւոր մեկնումը ընէք սրահին դռնէն գուրս :

Հակասութիւն արդեօք. անսկզբունք արարածնե՞ր, օ՛հ, մի հարցնէ՛ք : Ի՞նչ աղէկ կ'ըլլար որ անձնական նկատումներու վախը չպնդէր զիս և մէկ առ մէկ անուանէի զանոնք հոս :

Առ հասարակ, գրեթէ չճանչցած, չուսումնասիրած հայ գրագէտս չկայ . ի պահանջել հարկին, կրնամ անոնց իւրաքանչիւրին նկարագիրը ընել : Բայց նկատումները, ազնիւ նկատումները կան, անձնականութիւններ չվիրաւորելու : Եթէ ոչ ի՞նչ տարբերութիւն պիտի ունենար իմ գրական դաւանանքս ու սկզբունքս ուրիշներէ . . . :

Մնաց որ արդէն ատիկա շատ ու շատ ցաւալի պարագայ մըն ալ պիտի ըլլար, և խրաչեցնող միանգամայն, վասն զի գրագէտ մը չպիտի ունենայի մատնանշելիք, որ ըլլար անկեղծ, անգլխակ, աննախանձ :

Եւ եթէ փորձեմ իմ պարզ աղջկան անտութիւններս աւելի յառաջացնել, պիտի ըսեմ թէ՛ նախ գրագէտներ չունինք, որպէս զի շէնք չնորհք դրականութիւն մը ունենանք :

Կը սխալի՞մ արդեօք, լայց ամէն պարագայի մէջ անկե՛ղծ ըլլանք :

Գրագէտ չունինք, գրագէտներ՝ որոնց դործը ըլլայ գրականութեամբ ապրիլ, հեռու գրականութենէ, հեռու սովորականութենէ : Ամէնքն ալ, ամէ՛նքն ալ մեր գրողները՝ գրողներ են միայն :

Խղճի լսայթ մը պիտի ունենամ սակայն, երբ չանդրադառնամ Եզրային : Ահա՛, թէ սրտին համար միայն ծնրադիր կրնամ դաւանիլ գրագէտի գոյացութիւն մը : Գրագէտ մը, որ հազուադիւտ ապրեցաւ, իր քմայքներով լեցուն՝ այլ բեղուն և ճշմարտապէս գրական արտագրութիւններով : Բանաստեղծ, իմաստասէր, գեղեցկագէտ : Իր միտքիւք և զգայնիկ քերթողական չունչը կը բարձրացնէ զինքը մեր բոլոր գրողներէն վե՛ր, վե՛ր, ամէնուն գլուխը :

Ան ճշմարիտ գրագէտն է, իր տիրաբոյր զգայնութիւններով, որ յաջողիտներու վայրահաչ ջոկատին մէջէն՝ իր տարազին մէջ ամփոփուած՝ դէպի անհունութեան վրայ կը սեւեռէ իր ակնարկը, կիսախուփ ու մութ բիբերուն ընդմէջէն, չարատաւորելու համար գրականութիւնը տափակ ու գուհիկ հաչիւններով :

եւ եթէ իմ ասելութիւններէս վերջ զարտուղի քայլով մը յիշեցի եղիան, իր վայրի ու տխուր ներշնչումներուն մէջ, կարծեմ անձնական գոյն մը չառաւ գրութիւնս, մանաւանդ որ ամէնուն սրտին ալ մտա է ըսածս, մանաւանդ որ անկեղծ բան մը խօսիլ՝ ամէնէն պարծենալիք սկզբունքս է:

Յաջորդ անգամ... բայց որո՞ւ հոգ թէ ի՞նչ պիտի գրեմ:  
Բերս ԱԼԻՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ



# ԹԷ Ի՞ՆՉՊԷՍ ՊԵՏՔ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

## ԿԻՆ ԱՌՆԵԼՈՒ ԱՐՈՒԵՍՏԸ

### ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

#### ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ ԱՐԴԻ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Հեղինակ ԲՕԼ ՄԱՆԹԵԿԱՅՅԱ

Մարդաբանութեան ուսուցիչ եւ անդամ Իճալիոյ ծերակոյցին

Ամուսնական անհաւատարմութիւնը և խաբէութիւնը չեն որ միակ թերի կողմերը կը կազմեն ամուսնութեան և կը վնասեն անոր: Պէտք է աւելցնել բոլոր այն տնական անհամաձայնութիւնները, որոնք զգայարաններու, սրտի ու մաքի պահանջներու անհաւասարութենէն առաջ կուգան, ինչպէս նաև ամենօրեայ նուաստացումը հպարտութեան, պերճանքի, ընկերային դասակարգի մտախառնութեան, և ահագին անհամեմատութիւնը զգացմանց ու իմացականութեան: Կան նաև կնոջ ու էրկան գաշնակիցները. աստոնք իրենց հաշտոյն պայքար կը մղեն իրարու դէմ, կնճռոտելով խնդիրները, բորբոքեցնելով վէրքերը և վերստին բանալով այն կեղերը, զորս այնքան լաւ սպիացուցած էին ժամանակն ու սէրը:

Իրաւ է որ կախ ը բացասիկ բան մըն է ամուսնութեան մէջ, բայց խաղաղութիւնը ա՛լ աւելի հաղուագիւտ է: Կրնանք ըսել թէ ամէն տուն բուն խաղաղութիւն կը տիրէ այնպիսի միջավայրի

մը մէջ, որ կը ջլատէ ուժը, կը ցամքեցնէ սիրոյ ամէնէն վճիտ աղբիւրները, կը քայքայէ երջանկութիւնը: Մէկ խօսքով, ընկերական արդի կազմակերպութեամբ, ընտանեկան միութեան մէջ դժոխքը սովորական չէ, արքայութիւնը հազուադէպ է և քառարանը ամէն օրուան յատուկ է:

Այսու հանդերձ, մարդուն և կնոջ միջև եղած ընկերակցութիւններուն ամէնէն նուազ յոռին է ամուսնութիւնը, և միշտ ալ այնպէս պիտի ըլլայ՝ կրնայ և պարտի լաւագոյնը ըլլալ, բազմապատկելով մարդկային երջանկութիւնը, ինչ որ, իմ կարծիքովս, բոլոր յառաջդիմութեանց մէջ ամէնէն վեհն ու ամէնէն ճշմարիտն է:

Ի՞նչ բանի կը ծառայէ ժամը եօթանասուն քիլոմէթր արագութեամբ ճամբայ կտրել և երեք ամիսէն աշխարհի շրջանը կատարել. ի՞նչ բանի կը ծառայէ հեռաձայնով հաղորդակցիլ և ամպեր նշմարել Հրատ մոլորակին մէջ. ի՞նչ բանի կը ծառայէ գիրքերու և թերթերու սա առատութիւնը, եթէ ոչ աւելցնել մարդկային ուրախութեանց թիւը:

Այսօրուան ըմբռնումով, մարդ կրնայ ամուսնութեան շնորհիւ երջանկանալ այնպէս ինչպէս վիճակահանութեան թիւով մը կը հարստանայ. բայց յաճախ բարիքի հաւանականութեան վրայ նայող դուռ մը բանալէ յետոյ երկու հատ ալ դժբախտութեան դուռեր կը բանայ: Ո՛վ որ այդ աղիտարմը «այո՞ն» կ'արտասանէ քաղաքապետին առջև, ցորենի հատիկ մը կը ձգէ մարդկային երջանկութեան նժարին մէջ, իսկ երկու հատ՝ բազդը վճռող նժարին մէջ: Իրմէ կախում ունի թաւալգլոր անկումներով կործանիլը, իսկ մարդկային ընկերութեան անկ է ամուսնութիւնը պաշտպանել զայն շրջապատող վտանգներուն դէմ, իմաստուն օրէնքներով, և ո՛չ թէ սրտի երազանքներով կամ աստուածաբետական միսթիքականութեամբ, այլ մարդուն էութեան խորունկ ճանաչումով:

\* \* \*

Քսան տարի առաջ, «Սիրոյ Բնախոսութիւնը» անուն գրքիս մէջ նետ մը արձակեցի ի պատիւ ախուսալուծման, յուսալով թէ հիմա արձանագրուած պիտի ըլլար ի՞մ երկրիս (Իտալիա) օրէնքներուն մէջ: Այն ատեն կը գրէի.

«Ամուսնալուծումը պէտք է մուտ դնէ Իտալիոյ օրէնքներուն մէջ, և կարելի եղածին չափ շուտ: Երջանիկ ամուսինները կը պահանջեն անոր հաստատումը՝ ապահովելու համար իրենց արժանապատուութիւնը, որ կը վիրուորուի ճշող կապէ մը: Իսկ այդ բանը թախանձագին ու ծնրադիր կը հայցին տարաբախտ ա-

մուսիները, որոնք դիպուածին երեսէն կամ իրենց իսկ յանցանքով կը դատապարտուին կրեւու մարդկային սոսկալի տուայտանքներ, անլիբջ գերութիւն, անողոք լուծ մը, անդարմանելի ձաղկում մը, անյոյս վիշտ մը ։

Այսօր ամուսնալուծումը դեռ չէ ներմուծուած իտալական Օրինագրքին մէջ, բայց հանրային կարծիքը կ'ուզէ և պիտի ունենայ զայն ։ Ոչ ոք, այս պահուս, չպիտի համարձակի հակաուակիլ ամուսնալուծման՝ եկեղեցիին հայթայթած տկար փաստերով . տակաւին շատեր արգելք կ'ըլլան այդ բանին, տղոց և ընտանեկան սրբութեան անուսով ։

Սակայն ամուսնութեան անմեղ զոհերը այնքան բազմաթիւ են որ անոնց ձայնը պիտի լսուի ։ Եւ երբ օրէնսդիրը կարենայ հարկ եղած զգուշական երաշխաւորութիւններով չըջապատել ամուսնալուծումը, այն ատեն պիտի աւելնայ ընտանեկան սրբութիւնը և տղաք պիտի ազատին անողոք և նողկալի տեսարանէ մը, զոր կը պարզեն իրար աստղ ամուսիններ, որոնք միեւնոյն յարկին տակ կ'ապրին, իրարու մահուան պատճառ կ'ըլլան դիտմամբ և թիսպարտի պէս շղթային կապուած կը մնան, չունենալով զայն խղելու արիութիւնը և ոյժը ։

\* \* \*

Ինչ որ նախապէս ըսինք՝ օրէնսդիրներուն կը վերաբերի, բայց ինչ որ պիտի ըսենք ստորեւ՝ խղճի միւս վարիչներուն կը պատկանի, այն է մատենագիր, ուսուցիչ, մանկավարժ ։ Անոնց պարտքն է վարել կնոջ դատարարակութեան գործը, անոր սորվեցնել թէ ի՞նչ է սէրը, ի՞նչ է ամուսնութիւնը, որպէս զի անձնատուր չըլլայ զինքը բոլորովին կաշկանդող դաշինքի մը, որուն պայմաններէն տեղեկութիւն չունի, որպէս զի ապագայի ողջամուղջին մէջ չկորսուի՝ հօր, մօր կամ երէցին հեղինակութիւնէն միայն առաջնորդուած ։ Էրիկ մարդուն հետ բաղդատ համբ կինը հարիւր անգամ աւելի հաւանականութիւն ունի ձախողուածի հանդիպելու ամուսնական կեանքի մէջ, որովհետեւ Էրիկ մարդէն շատ աւելի տգէտ է կինը ի մասին զգայական բաներու, եւ եկեղեցի կամ քաղաքապետարան կ'երթայ բոլորովին անտեղեակ, — սպանդանոց տարուած անմեղ գաւառուկի մը պէս ։

Մարդկային ընկերութեան արդի կազմակերպութեան մէջ, կնոջ համար միակ վիճակ մը կայ հնարաւոր . մօր ու ամուսնի պաշտօնը . մանկութենէ սկսեալ այդ դերին կը պատրաստեն կինը ։ Չի բաւեր օրինակելի կին մը ու անթերի մայր մը ըլլալ, այլ պէտք է այնպիսի ուղղութիւն մը տալ իր կրթութեան որ կարեւ

նայ ամուսին մը գտնել, և եթէ հնարաւոր է, իտէպլ ամուսին մը, այսինքն գեղեցիկ, երիտասարդ ու հարուստ մէկը: Թաքուն և խորամանկ հետազոտութիւն արուեստին մէջ ճարտար համարուած է այդ վայրի ու հազուագիւտ ծառը զոր բարի ամուսին կը կոչեն. չի բաւեր որ կին մը երջանկացնէ իր ամուսինը, միեւնոյն ատեն ինքն ալ երջանկանալով, այլ կ'ուզէ իր հասոյթները աւելցնել և եթէ հնարաւոր ըլլայ, մէկ կամ երկու աստիճան ցատկել ընկերային դասակարգերու սանդուխին վրայ: Երբ կին մը բարեկեցիկ է՝ կ'ուզէ հարուստ, միլիոնատէր ըլլալ. եթէ միջակորեար դասակարգի կը վերաբերի՝ կոմսութեան փառոս մը ձեռք բերել կ'ուզէ. եթէ կոմսուհի՝ մարքիզուհիի սլակ մը: Իր ստացած դաստիարակութեամբ՝ այդ բանին կը ձգտի, այդ վերջաւորութեան կ'ուզէ յանգիլ:

Արդ, ամուսնութիւնը, այսպէս ըմբռնուած, ճարտարարուեստի մը խարխալը կը դառնայ, ճարտարարուեստ մը՝ որ սրտերու և մտքերու ընկերակցութեան մակարդակին հասնիլ կը նկատի. ամուսիններէն իւրաքանչիւրը դիտելով իր ընկերը, կրնայ դառնութեամբ խորհիլ.

Գնեցիր զիս:

Ծախուած եմ:

Ոչ ոք կրնայ մաքրել այդ սկզբնական արատը որ կ'աղարտէ ամուսնութիւնը: Ի զուր հարստութեան խթանը, ընկերային դասակարգերու պերճանքը, աւտին բարօրութեան մարմաջը ծաղիկներ կը սիւսնայ այդ վէրքերուն վրայ՝ պարտկելու համար զանոնք: Աննշան կ'ուզէ մը, ամուսնական կեանքի երկինքը ծածկող ամինաթիթիւ ամպ մը պատճառ պիտի ըլլան որ վրդովուած խզճին խորը, չար ոգիէ մը զրոտուած, սա աղիտարեր խօսքերը թնդան.

Գնեցիր զիս:

Ծախուած եմ:

Եւ երբ հարստութիւն, հաճոյք, մնայաբաժնութիւն անկարող են ոսկեղօծ խօսքերով պարտկելու խլիրդին (քանսէր) վէրքը, այն ատեն երեւան կուգայ սոսկալի ու մերկ կմախքը շահաբիտութեան մը՝ որ ձախողած է, գործի մը՝ որ անյաջողութեան մատնուած է: Քինասինդրութիւնները կ'աւելնան, յետոյ երեւան կուգայ մշտնջենական կատաղի կ'ուզէ, որ աւելի բորբոքած քրոնիկ յուսահատութեամբ մը մարդկային վշտերուն ամէնէն զրգուիչ ձեւն է:

Այդ չափով չի վերջանար սակայն: Ինչպէս կը պատահի ջղացաւութեան մէջ, խուլ և յարատեւ ցաւը կը սաստկանայ ու կը զայ-

բանայ կոտտացող յաւերով՝ որոնք աւելի յաճախադէպ կը դառնան ,  
այնպէս ալ երկու սարալախտներու խոր ու համր յուսանատութեան  
մէջ չարունակ լսելի կ'ըլլայ սա անողոք խօսքը .

«Միշտ այսպէս , մինչեւ կեանքի վերջին շունչը» :

Ուրեմն առանալու ծումը թո՛ղ դայ ազատելու այդ սարուկ-  
ները աւելի իմաստուն ու լայնախոտ դաստիարակութիւն մը թո՛ղ  
աղջկան սորվեցնէ ինչ որ չի գիտեր կամ դէշ գիտէ , որպէս զի կինն  
ալ այրերուն պէս կարենայ կատարեալ գիտակցութեամբ և խո-  
հունութեամբ «այո՛ն» արտասանել խորանին կամ քաղաքապետին  
առջև :

(Շարունակելի)

ՄԱԹԻԼՏ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ

## ՄՐԱՄԻՏ ԱՂԶԿԱՆ ՍԸ ՏՊԱԻՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

### Գ Ե Ր Ա Ս Ա Ն Ո Ւ Հ Ի Ն

Այսօր , կեանքիս մէջ առաջին անգամ ըլլալով , զիս թատրոն  
տարին :

Գիւղիս անկիւնը կը լսէի թատրոնին անունը , օրուան կատա-  
կախաղերուն և տառմներուն կը հետեւէի թերթերու արձագանգ-  
ներուն մէջէն , դերասաններու և դերասանուհիներու մեծաշող ա-  
նուններով միտքս կը խանդավառէր , կ'երեւակայէի թատերաբեմը ,  
որուն վրայ մարդկային կիճյօջներ կ'երթան կուգան՝ մարդկային  
դժացումներու թարգման ըլլալ ջանալով , սակայն երբէք , au  
grand jamais ; չէի գիտեր թատրոնին ինչ տեսակ բան ըլլալը ,  
— այսօր տեսայ սակայն , և կրնամ ձեզ ապահովցնել թէ զիս չա-  
փաղանց բերանարայ չձգեց ան , ընդհակառէս՝ կը , նոյն խոկ պըղ-  
տիկ յուսախարում մըն ալ ունեցայ , որովհետեւ չգտայ թատրոնը  
ա՛յնպէս , ինչպէս որ պիտի երազէր անշուշտ հեռուէն ինծի նման  
գաւառացի աղջիկ մը , որ միայն թատրոն բառին հանդիպած է  
լրագրի սիւնակներուն տողերուն մէջէն՝ Գաթիւլ Մէնտէսի մը  
եթերային ոճին բարձրաթուիչ զերացումներովը բնականէն չեղած  
և չափէն աւելի երազային հանգամանք մը ստացած :

Ճշմարտապէ՛ս և անկեղծութեան ամէնէն խորունկ համողու-  
մովը կ'ըսեմ թէ ծիծաղելի գտայ սա՛ մարդիկը , որոնք մեր առ-  
ջեւը կ'երթան կուգան , ուրիշին ըսածները կրկնելով ծափեր կը

խլեն՝ կարգ մը մարդերու կողմէ, որոնք հեղինակին անունը անդամ չեն գիտեր հաւանականաբար, ծիծաղելի՛ տա՛ դերասանները, որոնք ինքզինքնին միւս մարդոցմէ գեր ի վեր դատող եղանակով մը կը քալեն, մինչդեռ միւսներուն նման հասարակ մահկանացուներ են ամէն պարագայի մէջ, ծիղաղելի տա՛ դերասանուհիները, որոնք իրենց սրունքներուն և մերկ կուրծքերուն պաղզաւակ ցուցադրութիւնովը կը չինեն իրենց արուեստագիտուհի տաղանդները, և ծիծաղելի այն մարդիկը, որոնք՝ ոչ քերնին պիչ պիչ յաւած՝ զմայլանքով կը նային սա վարնոց կիներուն, որոնք իրենց ըրած սնրարոյութեան անդիտակից անբարոյութեամբ մը՝ կը կարծեն ըլլալ անպիտի էակներ, զոր չե՛ն էապէս, այլ շատ անգամ ուրիշ սովորական ու տախակ կիներէ աւելի գեղեցիկ պիտի ու գձուձ հոգիներ :

Միւզան Տէրբէ մը կամ Մարկրիթ Մուէնո մը չեն բաւեր փրկելու համար պատիւը և վեր սունելու համար արժանիքը դերասանուհիներու ամբողջ լիզէննին որոնք ընդհանրապէս ու ճակատադրականօրէն անբարոյ էակներ ըլլալու սահմանուած են, թափառականներ, որոնք կը գեգերին երկրէ երկիր, զիւզէ դիւզ, պանդոկէ պանդոկ, տունէ տուն, իրենց թատերական արուեստէն աւելի իրենց վաճառականութիւնը պարտցնելով հոս, հոն, գիշերային առօրին մը մուրալով ասկէ անկէ՝ խորհրդաւոր և խոստմնալից ձեռքի ազտոտ սեղմումներու, բարեացակամ կեղծ ժպիտներու, սուտ ու կեղծաւոր քրքիջներու փոխարէն, և սիրոյ առեւտուրը ընելով ամենաստորին պայմաններով, առեւտուրը սիրոյ, անձն միակ բանին, որ առեւտուր չի հասկնար և շատ վեր պէտք է ըլլայ նիւթական դեղանաքարչութենէ : Եւ անա՛ ճիշդ այս կիները, որոնք դեռ երէկ իրիկուն, ազտոտ գարեջրատունի մը սրահներուն մէջ իրենց սաղանդը ազտոտեցին՝ ձրի կերակուրի մը սիրոյն, վա՛ղը, պիտի ելլեն մեզի ներկայացնել Իպսէնի մը, Պէճնէթաջնի մը, Զիւտէրմանի մը դազափարսները, Խիպարները, ամենց տիջնալու՝ կրկնելով անոնց խօսքերը, անոնց բմիւնումները... չէ՛, դոնէ ես չպիտի կրնամ մտիկ ընել անոնց խօսքերը, որոնք հայհոյանքներ ու սրբապղծութիւններ պիտի դառնան անոնց վարնոց բերաններուն մէջ :

Երիկ մարդ ընթերցողներս հիմա պիտի ելլեն երեսոս դարնել անշուշտ իմ գաւառացիական միամտութիւնս և դազափարսներու յետադիմականութիւնը, — սակայն, թող ներեն ինձ ըսել թէ իրենք ոչինչ կրնան հասկնալ կնոջ մը ըսածներէն, զգացումներէն, ինծի՛ չէ մնացեր անշուշտ դերասանուհիներու բարքերուն մէջ բարոյական բտրիփոխում մը մտցնել, քանի որ հաստատապէս հա-

մողուած եմ թէ կին մը, որ դերասանութեան կը ձեռնարկէ, ստիպուած է ազատագրուիլ և նոյն իսկ իր արուեստին բերմունքովը՝ հարկադրուած է բարոյականը և պատուականըրական զգացումները մէկըի ընել: Դերասանութիւն ընելու սկսող կնոջ մը՝ անկումը անխուսափելի է, անհրաժեշտ է և պէտք է անիկա ճամբան շեղեցնէ, եթէ կ'ուզէ ապրիլ, եթէ կ'ուզէ առաջ երթալ, եթէ կ'ուզէ ծիծաղելի չըլլալ իր շրջանակին մէջ: Դերասանին, իր արուեստին իրեն տուած սիրային փորձառութեամբը շատ յուսի գաղափար մը կազմած կ'ըլլայ էրիկ մարդոց դէմ: Անցեալները, ճոխ գարեջրատունի մը մէջ, մօտակայ սեղանի մը առջեւ, մեծազարդ կին մը, բաւականաչափ գեղանի ու բաւականէն աւելի քսուած, քանի մը էրիկ մարդոց ներկայութեանը, կ'ըսէր բարձրաձայն եւ սրահն բղխած աղաղակ մը արձակելու նման կը պօսար.

— Ինձի համար սէրը դրամն է և իմ սիրտս կը պատկանի անոր, որ շատ դրամ ունի:

Երգչուհի մըն էր այսպէս ըսողը, որ իր բոլոր պաշտօնակցուհիներուն կողմէ կը յայանէր այս գաղափարը, որ շատ չզարմացուց զիս, քանի որ ճիշդ ասոր հակառակ կարծիք մըն էր որ զարմանք պիտի ազդէր ինձի այս տեսակ կնոջ մը կողմէ:

Եթէ դերասանութիւնները չեն կրնար պատուաւոր մնալ սիրոյ մէջ, երգչուհիները, «օքէրէթ»ի երգչուհիները մանաւանդ, ամենէն աւելի այն տարրը կը կազմեն, որ չի կրնար ու է գաղափար ունենալ սիրոյ մասին, ա՛յնչափ ապուշցած են իրենց զգացումներուն մէջ: Ասոնք կը պատկանին առաջին անգամ իրենց դէմը ելողին, առաջին անգամ գիրենք բարեւողին: Ահա թէ ինչո՛ւ թատրոնը իմ աչքիս և շատերուն աչքին կրնայ կորսնցնել իր կարեւորութիւնը: Եթէ «օքէրէթ»ի դերասանութիւն մ'ինչեւ աստիճան մը ներկի է իր բարոյականի չափազանց ազատ ու ազտոտ ըմբռնումը, քանի որ ժողովուրդն ալ չսպասեր արդէն որ «օքէրէթ»ի երգչուհի մը պատուոյ նախանձախնդիր ըլլայ, սակայն ընդհակառակը տուամի և կատակախաղի դերասանութիւնները, մանաւանդ ասոնք որոնք կը յաւակնին Գաբիւաներու, Զիւտերմաններու, Իպսէններու և Պէնչիթայններու interpreteները ըլլալ, ասոնք պէտք է կարելի եղածին չափ զգուշանան հասարակ անպատեհ կիներ ըլլալէ: Տիկիներ, կ'աղաչեմ, քիչ մը պարկեշտութիւն ձեր ընթացքին մէջ, թէեւ դաւառացի պարզունակ աղջկան մը խրատներուն պէտք չունիք դուք ամենեւին, սակայն, ես կրկին ու կրկին կ'ուզեմ ըսել այս յանձնարարութիւններս, որովհետեւ զիտեմ թէ ձեռնէ ո՛չ մէկը պիտի կարգայ:

Ձեմ ըսեր թէ մայրիկիս նման բարոյալից էակներ դատնանք,

և քանի որ ձեր արուեստին պահանջքովը խակ, ստիպուած էք ամէնուն աչքին առջեւ՝ թատերարեւոյն վրայ թեթեւ վարմունքներ ունենալ, կեղծիլ, սակայն քիչ մը գուրթ ունեցէ՛ք այն մարդոց հանդէպ, որոնք ձեր կեղծաւոր ժպիտներէն կը խաբուին, կը կարծեն թէ անկեղծ են անոնք, կը կարծեն թէ գուրթ սիրտ մը կը կրէք և իրենց սիրտերը կուտան ձեզի, զորս փարատելէ վերջ, կ'երթաք ուրիշ տեղեր, ուրիշներուն սիրտերը փարատելու:

.. Այս վերջին տողերը գրեցի՛ ներշնչուած այն աղէկաւոր արցունքներէն, զորս երիտասարդ մտակայ ազգականներէս մէկը կը թափէր՝ ձենէ մէկուն հետ իր ունեցած սիրային aventureը պատմելով ինծի՛ անկեղծութեան վայրկեանի մը մէջ, ուր անգուսպ պէտքը զգացած էր իր սիրտը բանալ զինքը հասկնալու կարող մէկու մը քովը, որ կարենար իրեն հետ լալ իր ցաւին վրայ:

— Երեւակայէ, Վարդուհի՛, կ'ըսէր խեղճը, չորս տարի ապրեցայ անոր քովէն անբաժան, միշտ զիս իր քովը ունենալ կ'ուզէր, երջանկութեամբ մտիկ կ'ընէր սիրոյ յայտնութեաներս, կը խնդար և այնպէս կը հաւատայի թէ անտարբեր չէր իմ մասիս: «Երա՛ւ իրա՛ւ կը սիրես զիս» երբ հարցնէի իրեն, «Ո՛վ գիտէ» կը պատասխանէր անանկ շեշտով մը, զոր իբր հաւանութեան նշան կ'ընդունէի յօժարակամ: Բայց, բոլոր ասոնք սուս են եղեր, սո՛ւտ և կեղծի՛ք: Ասիկա հասկցայ այն օրը միայն, ուր ուրիշի հետ յայտնի յարաբերութիւն հաստատեց, կարծեցի թէ պիտի մեռնէի: «Ա՛լ ճամբան զիս մի բարեւեր» ըսաւ, «սիրողս կը նախանձի»: Ու այսօր իբր մէյ մէկ անձանքներ կ'անցնինք իրարու քովէն, առանց իրարու երես նայելու: Գրեցի իրեն թէ անձնասպան պիտի ըլլամ. — ապուշութիւն: Բարեկամութիւններէն մէկը ըսաւ որ այս լուրը իմանալուն շատ գոհ մնացեր է և յանձնարարեր է ջերմապէս ինծի ըսել թէ՛ երբ որոշուած գործադրելու ըլլամ, գոնէ իրեն վերջին բարեկամութիւն մը ըրած ըլլալու համար երկատու մը ձգեմ սա՛պէս. — «Ինքզինքս կը զարնեմ կօր, ինչու որ չտիազանց կը սիրէի այնինչ կինը, բայց այնիչ կինը որ շատ պատուաւոր է, տեղի չտուաւ իմ ազգանքներուս»: Այս կերպով — ըսեր է — իր սիրողը իրեն աւելի կը փարի և շատ աւելի դրամ կուտայ:

Ի՞նչ հարկ հոս երկարել երիտասարդ ազգականիս պատմութիւնը, սակայն խնդիրը ա՛յն է որ ան ալ կը ստուապէր հասարակ երգչուհիի մը, ազատ գերասանուհիի մը երեսէն, մէկը այն անսիրտ էակներէն, որոնց քով էրիկ մարդիկ սիրտ կը փնտուեն և կը յուսահատին, երբ գտնելու չըլլան:


ՎԱՐԴՈՒՀԻ ՏԵՐ-ՅՈՎՆԱՆԵԱՆ




# ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹԻՒՆ



## ԿՆՈՋ ՄԸ ՆԱՄԱԿՆԵՐԸ



Իրեց՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՌԻՔ



Կարաց, 1 Օգոստոս 1900

Պզտիկ Մայր,

Թէպէտ անուշիկ դէմքդ տեսնելու բախտէն հեռու, բայց հեռուանց, քու նամակէդ իսկ կը գուշակեմ՝ թէ իմ առաջին գիրս դէշ տղաւորութիւն ըրեր է վրագ, առանց վայրկեան մը նոյն իսկ խորհելու քու սիրտդ ցաւոյնել, և կամ քեզի հակառակ, անկեղծ փափաք մը պիտի ունենամ՝ գրեց իմ քովս ունենալու, որպէս զի տեսնես ու աչքերդ համոզուին՝ թէ այդ հրեշտակատիպ կնոջ հոգւոյն մէջ սատանայ մը չի քնանար քնա՛ւ: Ներէ՛ որ ըսեմ, մամա՛ս, թէ տիկին Քլաուան բացառի՛ գէ՛մք մըն է, և ա՛յնքան բարի, ա՛յնքան բարի որ մինչև անդամ արժանի է քութանկազին սիրոյդ, իր անձնուէր ու անվերջ հոգածութիւններով. բայց ի՛նչ կ'ըսեմ, իր կատարեալ անձնութեաններով. և միշտ ու անդադար հսկելով մեր վրան: Ժիւլ կը խնայեցնայ իրեն հա՛մար, այն որ այնքան աղէկ կը ճանչնայ, կ'ըսէիր, մարդիկը:

Քու սկզբունքդ գիտեմ, մամա՛ս, շուտով չձանձխանալ մորդու հետ, գիւրտնաղորդ չգտնուիլ և չվատանիլ չփորձուած բարեկամութիւններու: Առա՛նց ամէնը աղէկ. և ես ալ այդպէսով մեծցած՝ քիչ շատ քու աղջիկդ եմ: Բայց ինչպէ՞ս բռնեմ բոլորը, բոլորը քեզի. գիտեմ թէ ծայրայեղօրէն միտմիտ կամ փոխուած պիտի նկատես զիս երբ առանց չափազանցութեան ըսեմ թէ՛ ցեղը որուն կը պատկանի տիկին Քլաուան աղնիւ ու անբաղգատելիօրէն տարբեր է մերինէն. յետոյ իր խօսքերը, իր շարժու ձևերը, ս՛հ, ճայնը, ա՛խ, մամա՛ս, անկարելի է որ դերադոյն անուութիւն ու բարութիւն մը բոյն դրած չըլլայ իր հոգւոյն մէջ, իր զգացումները մաքուր և փափուկ են, գտատղութիւնը ա՛յնքան ուղիղ և տարբեր մերինէն, իր խեղաչները այնքան անտուր ու պայծառ, իր ձգտումները վե՛հ և բարեպաշտիկ: Տիպար քրիտոսոսեայ մին է ամէն բանէ առաջ և առ նուազն եօթը վարպարան չգարձուցած օրը յուզումէն կը հիւանդանայ. կ'ըսէ թէ ամէն ամիս անպատճառ կը հաղորդուի: Ի՛հա, ս՛հ, այնքան միամիտ ու պարզ հաւատքներ ունի, որոնց հանդէպ մարդ հոգեւին կը սարսուայ: Անգ-

բաշխարհային երկիւղով համակուած է միշտ և ամէն վայրեան պատրաստուած կը զգայ իր անձը երկինքի ճամբորդութեան: Իր բովանդակ բարի գործերուն մէջ՝ քէչ անգամ միայն երկինքի արքայութեան վրայ կը խօսի, և ընդհակառակը, ամէն ատեն դժոխքի բոցերը կ'երեւակայէ, սրանք կը սպառնան զինքը լափելու: Յետոյ մանկական հոգիով մըն ալ, ամէն անգամ որ գաւաթ մը ջուր խմէ, անողատճառ մտտ մը կ'ամ երկու կը ձգէ տակը, իր ծարուր զսպելով, և ստոր համար «Մահացցու՛ն» է կ'ըսէ, հաւատուելով մեզ որ հրեշտակները այդ համբերութեամբ հաւաքելով իր վրայ մնացած ջուրերը պիտի ձեղուն երբ գժոխք երթայ: Չարմանալի չէ՞ որ բոլորովին նոյն օրինակ ու մայրապետական են այսպէս իր բոլոր գործերը:

Հակառակ այս մանկային հաւատալիքներուն, սրանք սակայն զինքը այնքան կը բարձրացնեն իմ աչքիս, խոր հմտութիւն ունի դիտական, պատմական, հաշուական նաև դրական ճիւղերու վրայ. մէկ խօսքով գրեթէ համայնագէտ մը՝ որ գիտէ պարզօրէն ու հաճելի կերպով խառնուիլ խօսակցութեանց, անոնց համ ու հրապոյր բերելով: Այնչափ դուարթ ու կատակախօս է որ այդ չէնչող ընաւորութիւնը զինքը կը մղէ յաճախ ձեռքի անմեղ կատակներ ընելու: Քնթի ծայր, պընտրիկ խաղալու ինքնայատուկ կերպ մը ունի որ մեզ խնդայէ կը ժարեցնէ. երէկ գիշեր ժուլին աչքերը արցունքով լեցուեցան խնդայէն և անմիջապէս փութացինք մէջքին կտրերը թուլցնելու, որովհետև պիտի ձաթէր:

Հոս, գրեթէ իրմէն դոտ բարեկամուհի մը չտեսիմ առ այժմ, ամէնքն ալ իմ բնիերակցութեանս կը փախաթին եղեր: Ես ամէնէն աւելի կը նախընտրեմ աիկին Բյառային հետ մնալ միշտ, ժամերով: Այնքան չեմ ձանձրանար: Եթէ սակայն սպոնսիս դուռները քիչ մը թուլցնեմ, այն ատեն մեծամեծանութիւնը ներս պիտի լինան: Տակաւին իմ տունս գալու աշատ մուտք ունի ևս ըստացի կին մը, որ չափազանց ստորօրինակ պճնասող մըն է: Մնի գլխով ու հոգիով՝ միտակ տեսնէ Է բսել տալ իր անձին համար թէ շատ պրջրանք կը սիրէ, արդուգարգի հոգի կուտայ և թէ վայելչաակր ու աշխարհիկ կին մըն է. և իր աշխարհիկ կնոջ իրաւունքները արգարացնելու համար, ամէն օր նոր հագուստ մը կը հագնի տան մէջ, և ծիծաղելիօրէն ամէն օր մէյթէկ զայն հանգրիծուած ժապաւէն կը գնէ ժողերուն վրայ, անգամ մը զլխուն վրայ երեւցած ժապաւէնը ուրիշ անգամ մըն ալ չես տեսներ, և այդպէս կը սիրէ ընել իր այցելութիւնները դրացիներուն, ինչպէս կը սիրէ ներկայանալ միշտ այդպէս իր ամուսնոյն, որ կ'ըսեն թէ բաւական մեծկակ բաց մը ունի իր կնոջը ձեռքէն: Չարածձի սպասուհիս, կ'ըսէ

Թէ երբ ամսէ ամիս ամուսինը իր կնոջ հաշուեալաբար աչքի կ'անցունէ, հոն ամէնէն աւելի ծախք կը տեսնէ ժապաւէնի համար: Ի՞նչ կիներ:

Աշխարհը և կեանքը դեռ ինծի ստանկ շատ շատ բաներ պիտի սովորեցնեն, բայց իցիւ թէ չտեսնեմ այսպէս կիներու թեթեւամտութիւններ, չտեսնեմ ստանկ սեւիս անպատուաբեր կիներ: Դուն, մամոս, քու համակներով խրախուսէ զիս միշտ լաւին ու կատարեալին մէջ ընթանալ, և ես պիտի հետեւիմ քու խրատներուդ, աչքիս առջև իբր տիպար ունենալով նաև արիկին Քրառան, որուն արժանաւորութեանը, կը խնդրեմ որ հաւատս այլևս:

Բայց կը տեսնե՞ս, թէ որքան պաշարուած է միտքս քու համակիդ ազգեցութեամբ, որ հոգի ժիւլէս քեզի բարև մը անդամ գրելու պիտի մտնայի:

Կարօտալից համբոյրներով  
Ազգեկդ՝ ԼԻՋԻ

Ե Ր Ե Ա Ա. Կ Ն Ե Ր

ԱՊՐԻԼ ՄԷԿԻՆ...

Այլևս կրնաք երջանիկ համարել ինքզինքնիդ, գժգո՞ն ըլլալու երբե՛ք իրաւունք չունիք ասկից վերջը, դուք՞որ ձեր զաւկին կամ ձեր նշանածին չափ մեր գրականութիւնը կը սիրէք, ի՞նչ պիտի զգաք արդեօք, ի՞նչ ուրախութիւն պիտի պատէ ձեր հոգին եթէ աւետեմ որ մեր գրագէտներէն շատեր որոշած են հրատարակել իրենց մէկ անախդ գիրքը... Ապրիլ մէկին:

Ապրիլ մէկին մարդ սուտ կը խօսի՞ երբեք: Ո՛չ անշուշտ: Ամէն մարդ սո՛հաստարակ աս օրը ճշմարտութիւն? մը գլտորելու չափ առաջ կ'երթայ և իրիկուան գոճոճակութիւնը կ'ունենայ օրտան կեանքը պատմելու իրեններուն:

Պզտիկ անզաղանապահութիւնով մը վարագոյրը վեր պիտի սանեմ հիմակ, կանխապէս ներողութիւն խնդրելով նոյն հեղինակներէն, և թէեւ վերնազիրները միայն պիտի նշանակեմ իրենց հրատարակութիւններուն, բայց վերջապէս պիտի կրնաք հիմակուրնէ գազափար մը տնկնալ անոնց վրայ:

Այսպէս՝ Աղեքոսանդր Փանոսեան՝ հետեւողութեամբ պիտի հրատարակէ առակներու հասար մը շարուն Ու Շասսիսօսը վերնագրով :

Արամ Անտոնեան՝ Լը Պօնօմ Իրիգաչի կենսագրութիւնը :

Զապէլ Հ. Ասատուր՝ Անկեղծ երգերը՝ արձակ քերթուածներու զեղեցիկ հաւաքածոյ մը :

Հրանտ Ասատուր՝ Պարոնեանի կենսագրութիւնը :

Բասիմ՝ Իրախսիկն ճամբան :

Վահան Վոյ. Պարտիզակցին՝ Թըք քըք... Աքեղաձագն Է :

Յ. Արփիար՝ Թաւանձեանի վրայ ուսումնասիրութիւն մը :

Մ. Ա. Պարսամեան՝ Անուններու շարքը :

Յակօր Տէր-Յակօբեան՝ հատոր մը որուն մէջ պիտի բացատրէ թէ ինչու մեր խմբագիրները չեն հարստանար և որուն վերնագիրը տակաւին ինք ալ չէ գտած :

Արտաշէս Յարութիւնեան՝ Բեմեկչեա պատկն վար առած՝ ուսանաւորի recueil մը :

Երուանդ Տէր-Անդրէասեան՝ Գերեմաներէնը երկու օրուան մէջ սորվելու դիւրին մեթոտ մը :

Գր. Մալխաս՝ Զօլայի La terreին թարգմանութիւնը :

Եղուարդ Գօլանձեան՝ Ֆրանսերէն դրուած գիրք մը, որուն վերնագիրը չիտակը միաքէս ելած է, և որուն հրատարակումը կատարելապէս յայտնութիւն մը պիտի ըլլայ Եւրոպացի և Հայ բուրձր գրչի աշխատանքներուն համար հաւասարապէս :

Տ. Ա.՝ Հողմադացը ինչպէս կը դառնայ... (սկզբունքի վրայ) :

Երուանդ Թօլայեան՝ Տարեցոյց մը՝ 2000րդ տարիին համար :

Նինի՝ Ի՞նչ օրագիրս :

Վահան Թօշիկեան՝ Լուրերու սրցակ :

Տիրայր վարդապետ՝ վիպակներու série մը :

Զիֆթէ-Սարաֆ՝ Միամիտի մը արկածները :

Ատրուչան՝ Բարայրը :

Հայկանոյշ Մառ.՝ բայց անորինը չպիտի ըսեմ... անորինը գէթ թո՛ղ գաղտնի մնայ, եթէ չէք վշտանար :

Այլադեան՝ իրին կենսագրութիւնը :

Կէօղիւրեան՝ Մաշտոցիկն աշխարհաբարը :

Նուարդ Մեղուիկեան՝ իբրև անիկա զըջացած է գրել սկսելուն համար :

Եւ ես Երեսակներուս՝ —բոլոր հարստութեանս, — ամբողջական հաւաքածոն պիտի հրատարակեմ, եթէ Աստուած ուզէ :

Երանի մեղի, որ գրականութիւնը մէկ շարթուան մէջ այսքան արտադրութիւններ ունեցած է: Եւ տակաւին կ'ըսեն, կը պնդեն թէ մենք գրականութիւն չունինք, թէ մեր ժողովուրդը գերազանցապէս տիրացու անդամներէ կը բաղկանայ: Allons donc! Ապրիլ մէկի առտուն հրաշալի առտու մը պիտի ըլլայ մեզի համար: Մատենադարանիդ ընդարձակեցէք հիմակուրնէ, սիրելի՛ ընթերցասէրներ: Բան մը չի մնաց, հազիւ քսան-քսաներկու օր, այս տարուան մեր Ապրիլ մէկը շա՛տ արդիւնաւոր, շա՛տ բեղուն պիտի ըլլայ գրականօրէն:

ՄԱՌԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ



Ջ Ա Յ Ն Ա Կ Ա Ն Ե Ի Գ Ո Ր Ծ Ի Ա Կ Ա Ն

Ն Ո Ի Ա Գ Ա Հ Ա Ն Գ Է Ս

Կօլտէնպէրկ նուագահանդէսէն վերջ, Բառալլի նուագահանդէսին լուրը կը հասնի մեզ, որ տեղի պիտի ունենայ յառաջիկայ Ապրիլ 7 շաբաթ դիշեր (Բ. Ե.) ժամը Թին (Բ. Ե.) Սիլլօղոսի ընդարձակ հանդիսասրահին մէջ, ամաթէօններու և արուեստագէտներու մասնակցութեամբ:

Նուագահանդէսէն վերջ՝ պարահանդէս մըն ալ տեղի պիտի ունենայ, որուն պիտի հրաւիրուին բոլոր ներկայները:

Անոնք որ հաճոյալի ժամանց մը կ'ուզեն ունենալ, կ'արժէ որ դիմեն Բառալլիի նուագահանդէսին՝ որուն յաջողութեան համար ամէն ջանք տարուած է:

Տոմսակին գինն է կէս օսմ. ոսկի:



Մ Ե Ր Գ Ա Ի Ա Ռ Ի Բ Ա Ժ Ա Ն Ո Ր Գ Ն Ե Ր Ո Ի Ն



«Ծաղիկ»ի Բ.րդ Վեցամսեայն

Ծաղիկի երկրորդ վեցամսեայն, ինչպէս ծանուցինք արդէն, սկսած է նախորդ թիւով: Այս ամթիւ կը խնդրենք դաւառի մեր ազնիւ բաժանորդներէն և բաժանորդուհիներէն որ հաճին յղել մեզ իրենց երկրորդ վեցամսեայ բաժնեգինը, նկատի առնելով մեր կանխիկի դրութիւնը, որպէս զի կարենանք շարունակել թերթերու առաքումը իրենց հասցէներուն:



ՆՈՐԱԶԵՒՈՒԹԵԱՆՑ ԲԱԺԻՆԸ



ԱՅՑԵԼՈՒԹԵԱՆ ԱՐԴՈՒԶԱՐԴ

Տակաւ, օգերու նպատակարարութիւնը կը պահանջէ թեթեւ-  
նալ ձեռնային հաստ ու ծանրակիր զգեստներէ: Միջերկրականի  
եզերքները՝ արդէն ընդունած են կէս եզանակի արդուզարդերը,  
բայց մենք ամէնէն վերջը նորածեւութիւնը կ'ընդունինք: Այս պատ-  
ճառաւ կէս եզանակէ աւելին կ'ընենք:

Ուստի նորածեւութիւնը մեր լարքերուն պատշաճեցնելով քիչ  
մը, այցելութեան յատուկ արդուզարգի մը ճաշակը պիտի տանք  
հիմայ: Ինչպէս ներկայ ձմեռուան՝ նոյնպէս ալ յոսանքիկայ եղա-  
նակին մէջ կարճ ժափքներ, կարճ քեշոյններ, և կարճ սափեր ու  
մանքօներ իրենց տեղը պիտի ունենան, աւելորդ է ըսել աւելի  
թեթեւ կերպաներով:

Հոս կը ներկայացնենք շքեղ մանքօ մը փլուսկրի գոյն փայ-  
լուն ասուիէ, նոյն գոյն ֆոռսօնե մետաքսով պուօտէ եղած ամէն  
տեղ: Թոյլ ու մեծ օձիք մը ամբողջ վայելչութիւնը կը կազմէ այս  
արդուզարգին, և կարծքին վրայ դոյցուող խոշոր օսկեղօժ կոճա-  
կը՝ նուրբ քանայքն է իր ձևին:

Ազէկ փայլ մը արուած կ'ըլլայ այս արժէքաւոր վերարկուին,  
կրք անոր ընկերանայ մանաւանդ սեւ թափշէ երկայն քղանցք մը:

ՏԻՐՈՒՂԻ ԿԻՒՂՊԼԵԿԵԱՆ

---

## “ Մ Ա Ս Ի Ս , , Ի Վ Ե Ի Ե Ի Ե Ի Ո Ւ Մ Ը ”

---

Ուրախութեամբ կը ծանուցանենք թէ Մասիս շարաթափեր-  
թը, որուն հրատարակութիւնը ընդհատուած էր գրեթէ երկու  
ամիսէ ի վեր, սկսած է կրկին հրատարակուիլ միևնոյն Խմբագ-  
րութեամբ:

Յաջողութիւն կը մաղթենք մեր համակրելի պաշտօնակցին որ  
սիրուած անուն մը ունի մեր մասնուլին մէջ:

---

Յ Ա Ջ Ո Ր Դ Թ Ի Ի Ո Վ

ՏԻԿԻՆ ԶԱՊԷԼ Կ. ԱՍՍՏՈՒՐ

---

ԿՕԼՏԷՆՊԷՐԿԻ նուազահանդէսին մամուկցոյներուն մէջ կա-  
յին նաև Օր. Մայրա Շահինեան և Պ. Արմենակ Ս. Պօղոսեան,  
որոնց անունները սխալ հրատարակուած էին Ծաղիկի նախորդ թի-  
ւին մէջ:

# Ա Պ Ա Հ Ո Վ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

## ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿ ՄԸ

Գոհութեամբ կ'իմանանք թէ աստիճանաբար անցնող հեղինակ հանդիսացած է ՄԻՀՐԱՆ ԷՖ. ՉԻԹՃԵԱՆ, ստանձնելով անօրինութիւնը

### Արուեստագիտական Գրասենեակ

#### Ապահովագրական Տեղեկատուութեանցին

(Հաստատուած ՎԱՀԱՆ ԷՖ. ԵԿԱԻՕՖԻ կողմէ)

որ պիտի զբաղի աստիճանաբար անցնող հեղինակ հանդիսացած է ՄԻՀՐԱՆ ԷՖ. ՉԻԹՃԵԱՆ, ստանձնելով անօրինութիւնը

Այս անդուզական ձեռնարկին օգտակարութիւնը շեշտել աւելորդ է անշուշտ, քանի որ այդ միջոցաւ հասարակութիւնը թէ՛ լաւագոյն ընտրութիւն մը պիտի կրնայ ընել աստիճանաբար անցնող հեղինակ հանդիսացած է ՄԻՀՐԱՆ ԷՖ. ՉԻԹՃԵԱՆ, ստանձնելով անօրինութիւնը

Կ'արժէ որ սրբան, մեր Տիկիններն ու Օրիորդները սրտնք աստիճանաբար անցնող հեղինակ հանդիսացած է ՄԻՀՐԱՆ ԷՖ. ՉԻԹՃԵԱՆ, ստանձնելով անօրինութիւնը

### Արուեստագիտական Գրասենեակ

#### Ապահովագրական Տեղեկատուութեանցին

(Bureau technique de Renseignements d'Assurances)

որ հաստատուած է Սթամբուլ, Սուլթան Համաթ, Գաթըրճը Օղլու Բասաթ Թիւ 33:

Վստահ ենք թէ ամէն հոն գիտողները գոհունակութիւնով մը պիտի յանձնեն անոր, իրենց աստիճանաբար անցնող հեղինակ հանդիսացած է ՄԻՀՐԱՆ ԷՖ. ՉԻԹՃԵԱՆ, ստանձնելով անօրինութիւնը

Անկարելի է որ ընտանիք մը առանց կարի մեքենայի մնայ, բայց էական կէտն է լաւ մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ մեքենայ մը անթիւ եւ անհամար ծառայութիւններ կը մատուցանէ, մինչդեռ գէշ տեսակէ մեքենայ մը անլերջ դժգոհութեանց եւ տաղտուկի աղբիւր մըն է:

Իո՞րոք աշխարհ գիտէ թէ՛

## Ս Ի Ն Կ Է Ր

Հայրայրիք ԿԱՅՍ, ՊԱԼԱՏԱՆ The Singer Manufacturing Co  
մեքենան լաւագոյնն է. սոյն մեքենան ամէնէն աւելի կատարելա-  
գործուածը, հաստատունը եւ դիւրագործածելին ըլլալուն՝ բո-  
վանդակ աշխարհի մէջ՝ ամէն ոք Սինկերի մեքենաները կը գնէ:

Ձեռքի, ոտքի, ու ոտքի եւ ձեռքի միացաւայն

մեքենաներ կց գտնուին:

ՍԻՆԿԷՐԻ մեքենաները կը ծախուին մի միայն Սինկեր Ընկերութեան  
վաճառատանց մեզ՝

- |         |   |
|---------|---|
| ԲԵՐԱ.   | { 1. Մեծ փողոց, Պօն Մառչէի դէմ, Թ. 343 և 343 կրկին. |
|         | { 2. Մեծ փողոց, Կալաթա Սէրայի Լիսէին գէմ.           |
| ԿԱԼԱԹԱ. | { 1. Սինկեր խան, Թիւնէլին ետեւը.                    |
|         | { 2. Գարաքէօյ, Թրամվէյին կայարանին դէմ.             |
| ՊՈԼԻՍ   | { 1. Սուլթան Համամ, Թ. 2                            |
|         | { 2. Սուլթան Պլյազիտ, Թրամվէյի կայարանին դէմ, Թ. 13 |
| ՍԿԻՆՏԱՐ | Չարը Պօյու, Թ. 120.                                 |

### ՇԱՐԱԹԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Դասերը եւ նորոգութիւնք ձրի.

Կասաբեալ երաւիաւորութիւն:

Մասնաձիւղեր գաւառաց բոյոր քաղաքներուն մէջ:

Սինկերի Ընկերութեան կեդր. վարչատեղին կը գտնուի Բերա, Մեծ  
Փողոց, Թ. 343 եւ 343 կրկին, Սարգիս Պէյ Տիւզօղլուի տունը:

8—50

### Ս Ի Մ Ո Ն Գ Ա Բ Ա Մ Ա Ճ Ե Ա Ն

### Բ Ա Ր Ե Կ Ի Ր Թ Ա Ղ Ջ Ի Կ

Պատկերագրող Ընթերցարան Ազգական Կարծարաններու Տամար

Յառաջաբան-Նամակ Ռ. Յ. ՊէրՊէրեանէ

ԹԱՐԳՄ. ՅՐԱՆՍԵՐԻՆԷ

Գեղեցիկ նորութիւն մըն է աղջիկներու Ընթերցարանը՝ որ կը բովանդակէ շահեկան ընտիր խորհուրդներ ու խրատներ, իգական սեռի կրթութեան մասնաւոր իննամբ տանող տեսուչներու եւ հայրերու նկատաւման արժանի գործ մը:

Իին կիսալաթի 5 դրուչ, ամբողջ լաթակազմ 7½ դրուչ, լա-  
թակազմ ոսկեղօծ 10 դրուչ: Գաւառներէ յանձնարարութիւնք  
փութով կը կատարուին: Կեդրոնատեղի՝ Կ. Պոլիս, Հաճօքուլօ  
խան, Թիւ 24:

6—10

# ՀՌԶԱԿԱԻՈՐ ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

Խ Ա Ջ Ի Կ Ժ Ա Մ Կ Ո Չ Ե Ա Ն

Պօլիս, Պահլե Գաբու, Պողազանիին դեմ, Սրանպոլ խան  
թիւ. 4, 5, 6,

Մայրաքաղաքիս ատամնաբուժական դասին մէջ պատուաւոր  
գիրք մը գրաւող խաչիկ էֆ. Ժամկոչեան, այս անգամ Եւրոպայէն  
ու Ս.մերիկայէն յատկապէս բերել տուած նոր դրութեամբ գործիք-  
ներով և իրեն յատուկ եղող ճարտարութեամբ, առանց ունէ ցաւ  
զգացնելու, ակնթարթի մէջ կր հանէ փոտած և ամէնէն դժուար-  
ին ակոսները: Առջեւի փոտած ակոսները առանց հանելու ար-  
մատներու վրայ կը գետեղէ բնականէն բնաւ տարբերութիւն չու-  
նեցող ստուտակաւոր ակոսներ, Բերնին Ետեւի կողմը լեցուիլը  
անկարելի եղող արմատներու վրայ, ոսկի կամ բլաթին քուռօսներ  
կ'անցընէ: Նաեւ քառչուի, բլաթինի, ոսկիի վրայ շարուած ոկ-  
ոսներ կը շինէ բնականին յար եւ նման:

Խաչիկ էֆ. Ժամկոչեանի սկզբունքն է

Պատուաւորութիւն, Ուղղամտութիւն եւ Մարտութիւն ինչ որ ան-  
հրաժեշտ պայմաններ են ատամնաբուժի մը համար:

Չ Ա Փ Ա Ի Ո Ր Գ Ի Ն

Վկայեալ ւարստագ ճրի

26—50

## ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Յ Ա Ն Գ Ա Ր Ա Ն

ՆՈՅՆԱԶԱՅՆ ԵՒ ՆՈՅՆԱՅԱՆԳ ԲԱՌԵՐՈՒ

Պ. Խ. ԹԷՐԶԵԱՆ

Այս նոր հրատարակութիւնը կարեւոր ազդակ մէ ամէն անոնց  
որոնք ստանաւոր բանաստեղծութիւններ գրելու հետամուտ են և  
կը նեղուին յաճախ յանդերու սովէ: Գրգոյիլը, մաքուր տպագրու-  
թեամբ և գեղեցիկ կազմով հրապարակ ելած է արդէն և կը  
ծախուի 4 դահեկանի, ամէն գրավաճառաց քով: 5—10

Կ. ԵԱՎՐՈՒԵԱՆ

ԵԱՎՐՈՒԵԱՆ

Յ. ԻՍԱԳՈՒԼԵԱՆ

ԻՍԱԳՈՒԼԵԱՆ

ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ԸՆՏԻՐ, ԱԺԱՆ

ԹԷՅԻ ԻԱՌՆՈՒՐԴՆԵՐ

ԵՒ

ՄԵՏԱԺԱՆ ՈՒ ԹԱՐՄ ԵՆ

ՀՈՏԱԻԵՏԻԹԵՅԵՐ

Կ. Պոլիս, Պահճե Գափու, ձեյալ-Պեյ խան, քիւ 10

26—50

